

ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԸ ԴԱՐԵՐՈՒԻ ՄԷԶԵՆ

Մուհամմէտի տեղակալ (Խալիֆա) Ապու Քեքիրի ժամէն վերջ, նորահաստատ կրօնի առաջնորդութիւնն ու մահմետականութեան զեկավարութիւնը ձեռք կ'առնէ Օմար Խաթթագ խալիֆան և Բրիզանդիոնէն կը իւէ Սուրբիան ու Պաղեստինը և իր աթոռը Մետինէն կը փոխադրէ Դամասկոս։

Օմար խալիֆան 636-ին կը մտնէ Երուսաղէմ, Սուրբոյ և Պաղեստինի Հարուստ շրջապատը իր ամենազօր մականին տակ տոնելիք վերջ։ Օմար խալիֆան, իր զինաւորներէն կողապսուած հայու մը բռնքին առիրավ, անգամ մըն ալ աչէկ կ'անցընէ Մուհամմէտի շնորհած ծանօթ հաւատարմագիրը, որուն տրւչութեան ներկայ եղած էր ինք։ Օմար խալիֆան եւս Հայոց Գրիգոր Պատրիարքին կը շնորհէ ապահովագիր մը՝ Մարգարէի շնորհեները հաստատող, և այդ շարթը-ի ոգիավ ու կապացարավ։

Հայ Երուսաղէմի նոր Հանգրուունը, որ սկսած էր Մահմետականութեան տիրապետութիւնով, Հայ զինուորեաներուն առջեւ բացած էր զոհողութեան նոր դաշտ մը, ուր անոնց կը սպասէր տարապարհակ աշխատանք՝ ազգային իրաւանց պաշտպանութեան և Հայկական պանծալիք ժառանգութեան պահպանութեան պահպանմին ի խնդիր։ Պէտք էր Հաճոյացնել և Համոզել եկող դացող իշխանաւորները, արդէքաւորելու Համար դանձատան մէջ ի պահ դրուած վաւերագիրները. պէտք էր ապրիլ քիչով, նուազագոյնով՝ անբաղձալի հիւրերուն փորին ու քսակը գոհացնելու համար։ Զրկանքի այս շրջանը կը տեսէ Երկար, և անոր ցուրտն ու ձմեռը կ'ըլլան ահաւոր։ Ռէթերդ դարու աշխանակերջին, Աբրասիան խալիֆաներէն Հարուստ Խափ Մահատի ել Ռաշիտի և Ֆրանսայի Մեծն Կարոլոսի միջեւ գոտառած բարեկամական յարաբերութիւնները պահ մը ստեղծեն շնչելիք մթնոլորտ մը՝ Պաղեստինի քրիստոնեաներուն համար, բայց անօրինական սրբալիքը համար կը ծիր նոր և վասնաւոր իրավակից մը՝ Հարուստ ել Ռաշիտի թոյլառութեամբ Շարժմանի շինել տուած փոքր մատուռի գլու-

րէթին ներքեւ, ուր յետաղային պիտի դարրնուէին իրերայաջորդ գաւեր՝ նոր իրաւունքներու հաշոյն։ Յաջորդ դարը կը վերջանայ նիւթական անձկութեան հեղձուցէ ճշշման տակ։ Այս առնչութեամբ նկատելի են Փրանտացի պատմազիր Մէջոյի «Խաչակրաց Լիակատար Պատմութեան» հետեւալ տողերը. «Երուսաղէմի նզիա Պատրիարքը, 881 թուականներուն, Աբրեմուտք դրած մէկ նամակին մէջ, յիշելէ եռք Ս. Քաղաքի քրիստոնեաներուն կրած վիշտերն ու անոնց ողորմելի վիճակը, կ'աւելցնէ թէ՝ տեղին իշխանը քրիստոնէական կրօնքն ընդունելով, Հաւատացեալներուն հրաման տուաւ որ ամէնքը իրենց եկեղեցիներուն տիրանան ու աւերեալները նորոգեն. բայց անոնք, Ս. Տեղեաց շինութեան անհրաժեշտ ծախքերը Հողալու միջոցներէն դուրկ ըլլալով, ստիպուեցան այլազգիներէն տոկոսով դրած առնել և փոխարէնը գրաւի գնել ձիթաստաններ, այդիներ ու սրբազն անօթներ, որոնք զերեւս պարտապահաննշներուն ձեռքը կը մնան, պարտքերը հասուցանելու առձեռն պատրաստ դրամի չգոյութեան պատճառաւ...» (էջ 278)։

Հայ Երուսաղէմի պանծալիք պատմութիւնը կ'ըսէ թէ՝ Ս. Յակոբայ Միաբանութիւնը քանի՛ քանի՛ անգամներ վերոյիշեալ Հարիին տակ զտուած և Վանքի ստացւածքն ու սրբազն անօթները զրաւման ներքւ դրած է, օրուան հացը ճարելու, անկուշա տիրապետողն ու անոր ընչափացց շրջապատը մէր սրբազն սեղաններէն հեռու պահելու, անօրէն դատաւորները արդարութեան մօտեցնելու, վերջապէս գդէշ օրերի անցրնելու համար։ Հայ Սիոնն ու Հայ Գողովուրդը այս կամուրջներն ալ անցան և անդիի կողմէի ապահով կայանը հասցոյին դարերու ժառանդ, սերունդներու աւան Հայ Երուսաղէմը։

Տաններորդ դարուն՝ Նիկէֆոր Փոկասի և Յովհաննէս Զմէկիկ Հայկազն կայսեր կիսկատար խաչակրայթիւնները աւելի եւս կը դրուն Սարակինոսները։ Զղագրգիռ մահմետականութիւնը կրակի կու տայ Հա-

բիւրաւոր սրբավայրեր, ողջ ողջ խարոյկի մէջ կը նետէ նրուուաղէմի Յոյն Պատրիարք և կը գերէ հազարաւոր Յոյներ:

Ֆաթիմիան խալիֆաներէն էլ Հաքիմ Պիամբըլլահ Մահսուրի արիւնախանձ արիոթակը չի գուանար ո՛չ դրամով և ոչ ալ հազարաւորներու արիւնով՝ բոլոր քրիստոնեայ սրբավայրերը ամայացնելիք վերջ 1007 Բուլականին հիմնայատակ կ'ընէ Սովոր Յարութեան Տաճարը, սալատաւակը կ'ուղիւ 10,000 քրիստոնեաներու արիւնով, ինչպէս կը վկայէ Արար պատմադիր Զեքիտարին, և կ'ողբայ մեր Մատթէոս Ուռաւայցին։ Օրուան Հայոց քամբախ Պատրիարքը՝ Արսէն Սրբազնան ականատես կ'ըլլայ Հոյակապ Տաճարի աւարին ու աւերումին և լուսափիւս գերեզմանի սրբազնումին։ Զարաշուր շընանը գաղար մը կ'ուժենայ յիշեալ Հաքիմի յաջորդ Դաշիր խալիֆայի օրով։ Դաշիր խալիֆայի հրամանով 1048-ին կը վերացինարին Ս. Յարութեան Տաճարն ու կարգ մը ազօթաւաղիներ։ Բայց տասը և տասնէնէկերորդ դարերու ընթացքին, Ս. Երկիրը, մանաւանդ Տնօրինական սրբավայրերը, 10-12 անգամներ տէր կը փոխէն։ Համաքրիստոնէական ուխտավայրերը կը զառնան կռուազաշ՝ փառատենչիկ խալիֆա և ընչաչէր ամերաներուա. արիւնիք և արցունքի հովիտի կը վերածուի խաղաղութեան քաջաքը, որ երրեք չէր տեսած խաղաղութիւն, նոյնիսկ խաղաղութեան նշանանի փրկարութումէն վերջ։

Կը ցնուի Արեւմտեան Քրիստոնէութիւնը. քով քովի կու զան քրիստոնեայ վեհափառներ և կ'ընդունէն պապին օքնութիւնը։ Տնօրինական սրբավայրերը մաշետական գերիշանաւութիւնէ ազատազրելու համար խաչակիր դրօլակի ներքեւ կը մէկտեղին մէկէ աւելի թագապարդ գլուխներ, չարիւրաւոր իշխաններ, հազարաւոր ապետներ, եպիսկոպոսներ, բիւրաւորներով ջերմենանդ այրեր ու կիներ ու բախտախնդիր լէցնուններ, յելուզակներ, թափառացիներ, մեծեր ու փոքրեր, համեստներ ու յօխորսներ, վերջապէս ցեղով ու ձգութմներով տարրեր էակներու խանինաղանձ մը, որ հասարակաց ունէր կուրծքի խաչակիշ մը միշտ։

Այս խառնինաղանձը 1096-ին ճամբայ կ'ելէ զանազան խութերով և տարրեր

ճամբաներով կը հասնի Պոլիս։ Բիւզանդիոնի Ալեքս կայուրը ինչ ինչ նկատումներով խաչակիր բանակները կը դրէ Մարմարայի Ասիական ափերը և քիչ վերջ՝ խաչակիրք Մուսանիոյ ծոցին մէջ կ'իյնան Բիւզանդիոնի ծուղակը և կը ջարուուին թրքական բանակներն մեռքով ու կու տան քառորդ միիլոնի գույնը։

Առաջին խաչակրութեան արիւնուա վախճանը կ'ահարեկէ Եւրոպան։

Նոր արշաւախումբ մը, 200,000 հետեւակ և 100,000 այրումի, Ստորին Լօրենսի կոմս Կոտորֆրուայի վերին հրամանատառութեամբ, ափ կ'առնէ Պաղէստինի ճամբարն։ Արշաւախումբը կանգ կ'առնէ Պոլոյ դուներուն առջեւ պարենաւորումի համար։ Կը հանդիպի Բիւզանդական դաւերու, կողմերը կը հաշտուին և միասին կը տօննեն 1097-ի Մուսանը։ Ալեքս կայսեր օժանդակութիւնով արշաւախումբը կ'անցնի Ասիական եղերը, և նրահաս ոյժերով, ընդամէնը 600,000 հոգի, որուու 50 տոկոսը միան զինուած էր, կը յառաջանայ անձանթ և թշամի երկրի մը մէջ, կու այս հարիւր հազարաւութերու զոհեր սովին ու թշնամի գրուներուն միան կ'իլիկիա հասնելուն՝ կը զտնէ Հայոց եղացյալկան ձեռնաւութիւնը։ Կ'իլիկիոյ Հայ իշխանները՝ Թորոս, Կոտուանդին, Օշին, կը բերեն իրենց անսակարկ օժանդակութիւնը, կու տան պաշար, փոխադրական միջոցներ ։ Ճի և այլ կուռամիջոցներ, իսկ ժողովուրդը՝ զանոնք կ'ընդունի գրկարաց։

Խաչակիրներ մաս առ մաս կ'ապատագրեն ճամբու վրայ գտնուուղ քրիստոնէանեկ քաղաքներ ու ռազմական կամըըլակներ։ Հրամանատար կոմս Կոտորֆրուայի եղացյալը՝ «թէզիկ» Բոդուին՝ ինքնազուուն և փոքր խութով մը կ'անցնի Եփրատը, կը գրաւէ Եղեսիան և կը հասաւաէ խաչակիր առաջին կոմսութիւնը։

Բանակը կը պաշարէ Անտիոքը, և ամիսներ վերջ 1098-ի Յունիսին կը գրաւէ զայն և սրախոյնող կ'ընէ անոր բազմահազար ու քրիստոնեայ ընակչութիւնը։ Երջակայրի իսլամ իշխաններ Անտիոքի վրէժը լուծերու համար կը մէկտեղուին խաչակիր Անտիոքի գուներուն առջեւ, որ կ'ըլլայ իրենց հասարակաց գերեզմանը։ Կոտորֆրուայի յագբական բանակը կը յառաջանայ,

կը պաշարք Ս. Քաղաքք և քառասուն օրերու մայեցին յարձակումներէ զերջ, 1099 թուլիս 15-ին Օմարի Մզկիրին վրայ կը բարձրացնէ խաչակիր դրօշակը և ամրազ ժապաֆը կը լցուի արինավ ու սուզով: Ս. Յարութեան Տաճար ապաստանած տաճիկներէն 65,000-Ներ կ'իյնան «Խաղաղութեան հյանա»ի գերեզմանին չուրջ, սուրբերու աշքերուն տոջեւ: սուրով ինկողներուն թիւը կ'ըլլայ յաղթողներու թիւէն շատ աւելի, տաճարի մէջ ինկողներու ցաւադին ողբերուն արձագանք կու տային Յորդանանի մերձաւոր լւաները, Օմարի Մզկիրին կամորներուն տակ թափուած արիւմը կը հասնէր միերու ծունկերուն ու ասպանակներուն, կ'ուսէ ականատես պատմէի Սէյմոն Տաժի: Ճականագրական այս շրջանին՝ նախախնամական կարգագրութիւններով մը երասադէմ կ'ըլլայ Գրիգոր Վականաւէր կաթողիկոս: պաշարման անգուհալի օրերուն ան աջով կը միիթարէր իր առաւապեալ ժողովուրզը, իսկ ձախով կը ջանար մեղմացնէլ Եպիպատացի իշխանաւորներուն և մահմեսական բնակչութեան Հակաքրիստոնեայ մոլենութիւնը, որ իր պարտութեան թոյն ու կրակը կը թափէր քրիստոնէից գլխուն:

Երուսաղէմի գրաւումէն 10 օր վերջ, թագաւոր կ'ընտրուի Կոմո Կոորդորուա և Տնօրինական օրբավայրերէն ներս կը սկսի նոր զոյալիճակ մը: Խնչակէ կը յիշաւի, մինչեւ Երուսաղէմի գրաւումը՝ Հայեր ու Յոյներ և անոնց Հետեւակները միայն իրաւունք ունէին աստուածային պաշտամունք կատարելու Ս. Յարութեան Տաճարէն ներս:

Նորապասկ լատին քաջաւորին երամանաւ լատինաց պատրիարք կը կարգօտի Արևուրդ եպիսկոպոս և 20 լատին կիրականներ կը սկսին իրենց ծեսով պաշտամունք կտասարք Ս. Յարութեան Տաճարէն ներս և Ս. Գերեզմանին շարու: Իրաւութէ Հայ և Յոյն պատրիարքարաններ քրիստոնէական լայնաւութիւնով և եղբայրական ոդիով կ'ընդունին արքայական այս սնօրինութիւնը, որ յետազային դուռ պիտի բանար յարանուն զժուարութիւններու, իրաւութեան սահմանի և սեփականութեան անոնով: Լատին կերին Ս. Յարութեան Տաճար մուտքը կ'ըլլայ պատուհաս մը

Տնօրինական սրբավայրերուն՝ ընդհանրապէս, և Ս. Յակոբայ Միաբանութեան մասնաւորապէս:

Լատին կերը Ա. Յարութեան մէկ երրորդին տիբանալէ վերջ՝ անորակելի մեքենայութիւններով կը հետամտի իրաւագեկել չափ Պատրիարքութանը որ մէկ տէրն էր Ս. Յարութեան Տաճարին և այլ սրբավայրէրուն, ինչպէս կը հաստատեն Մուհամադէմի և Օմարի հրովարտակ-ապահովագիրները:

Կոպաֆրուա Թագաւորի հազիւ տարի մը կ'ապրի և իրեն կը յաջորդէ իր եղայրը Գոտուին Եղեսիոյ յաղթական գուշուր: Գոտուինի զահակալութիւնը կը սրէ փառատանչիկ ախորժակներ, ծայր կու տան ներքին ցաւեր, իշխելու և սեփականացնելու կիրքը կը ոչի կանցնի սահմանը: Ափ յը հողի վրայ, քրիստոնեայ Պաղեստինի մէջ կը նմին կը ծլին ինքնիշխան ինքսականեր: Երուսաղէմի աղքամիկ թաղաւորութեան չուրջ կը տեսնենք Անտոփի և Եղեսիոյ անկախ գոտութիւնները, և տանեակի մը անկախ քաղաք-շիխանապետութիւններ, ուր լատին կերը քաղաք քաղաքի ոչի լարելով կը ջանար հաստատել իր կերապետութիւնը և նորազատ գուառէն ներս կը սոեղծուէր կերպոնախիյ վարչութիւն մը, երբ մահմետական աշխարհը ուստի էր ելած Օմարի Մզկիրը ազատելու և արիւնու պարտութեան վրէժը լուծելու կարգախոսով:

Շատ տիսուր են մէր պատմութեան այն էջերը, որոնք գրուեցան Ս. Գերեզմանը իւրամ տիբապետութիւնէ ազատելու համար եկած Խաչակիրներու ձեռքով և խաչակիր տիբապետութեան շրջանին: Այդ էջերը կ'ուզենք պահել ժանդապանքներու ետին, մէր ընթերցողներուն ինայելու համար ոճիններու, դաւերու, ապերախտութիւն, կարճանահութեան և անձնակեցրունութեան զարութեալիք պատկերի մը ահաւոր Հանդիսանեսութիւնը: Գրիդու Վահաւունի կաթողիկոսին Աստիոքի Լատին Կղերաց ժողովին ներկայութիւնը և ժողովին կերջ պապական նոյնութեան հետ Երուսաղէմ այցը՝ մինչեւ այսօր կը շահագործուին անօրինական աճպարարութիւնով մը:

Երուսաղէմի ազատազրումէն հազիւ 20 տարի անց, ինչպական դիմաց կը

տեսնենք մահմետականաց Ճիշտալը. Խաչին դէմ բարձրացած՝ Մատիկը, որ հետզետէ կը սկզբէր օղակը Մթիւն Արեւելքի քրիստոնէից շուրջ, և 1145-ին փուլ կու զար խաչիր տօրոցներէն մին՝ Ղազի Ներսիան, և բնակչութիւնը կը խեղդուէր արեան մէջ: Եղիսիոյ վրէժը լուծելու համար ճամբայ կ'ելէն նոր խաչակրութիւն մը՝ Գերմանիոյ Գուգառ կայսեր և Ֆրանսայի Լուգովիկոս թագաւորին զլաւորութեամբ 400,000-նոց այս արշաւանութիւն տիսուր ճակատագրեր ծանօթ է պատմութեան ուսանողներուն. Հոն երեւան կու զայ քրիստոնեայ Քիւզանդիոնի ներքին դիմագիծը՝ Հակակրանքի ու թշնամութեան ժուրով ուրուագծուած, երբ անդին երուսաղէմի ունայնամիտ զահանակները կը սունդէչին անտեղի բախումներ ժամանական դրացիներու, մանաւանդ եղիպոտոփ առվլթաներուն հետ. Երբ խաչակրան ասպետներ դարձեր էին հասարակ ասպատակներ, և լատին կղերը կ'արձանագրէր բարոյական անկումի եղական չէնք. կղերը կղերի դէմ ասպետը կղերի դէմ, և Աթոռը Գահի դէմ: Այս ապականութիւնը իր լուսմին կը հասնի երբ երուսաղէմի թազաւորը զրժելով յօնձնառութիւններ և դաշնազիւ կը յարձակի եղիպոտոփ վրայ, Նետուած ձենուցը կը վերցնէ Գամականի Սուլթան Նուրէտունի զօրավարներէն Սալահէտունին իր մականին ներքեւ մէկտեղելով Ս. Երկիրը բրջապատող բոլոր մաշեմտական իշխանութիւնները: 1183 Բուականին Սալահէտունին, զօրցած Պաղտասի խալֆային ձեռնուութիւնով, կը մտնէ Ս. Երկիր և կը փոխացնէ Տնօրինական պրավագրերը՝ աշ ու սպարափի մատնելով աջ ու ահեակ:

Ժամանակակից պատմէչներէն կօթիէ Վեհիսոն կը դրէ. «Մարդկային ազգի հին թշնամին, մոլորութեան հօգին կը շընչնէ ամենուրեք, բայց այդ հօգին ամէն տեղէ աւելի երուսաղէմի մէջ կը թագաւորէ: Միւս ազգերը, որոնք երուսաղէմին առին կը ունի լոյսը՝ հիմա ամէն անօրէնութիւններու օրինակ անէնէ կ'ընդունին, այդ պատճառաւ Յիսուս լքեց իր ժառանդ գութիւնը ու թող տուաւ որ իր բարկութեան զաւական ըլլայ Սալահէտուն»:

1187-ի գարնան Սալահէտուն 80,000-նոց բանակով մը կ'ուզզուի երուսաղէմ: Ճամ-

բան՝ կը յաղթահարէ դահաժառանգ Գուլիտոն Լուսնինեանի 50,000-նոց բանակը, կը զերէ Ս. Խաչամիհյան ու գահաժառանգը, սրէ կ'անցընէ Տաճարականներն ու Ասպրնջականները և քրիստոնեայ արիւնով կը ներէկ Քանանու Երկրին սարերն ու ձորերը, որոնք դարերով խաղաղութիւն հայցեր էին Վրէժի Աստուծմէն:

Ժամանակակից պատմէից մը, Միքայէլ Ասորի, կը բացազանչէ. «Ո՞վ օր ահաւոր, ո՞վ մթասուեր ժամ, ո՞վ կորսարեր պահ, ուր քրիստոնեայ հօսն ու երկանուր զառները դաշտին երեսը դիակնացած ժամանուեցան զազաններուն: Մարաւահիւ երիգարները ջուրի համար դէպի զէպի ծովը դիմեցին, քաջարիներու բազուկները թուլցան, ու պարարտ զուարտներու արինը ծծող զիշակներու սուր ժանիքներով և կատաղի տենուով հարածեցին զանոնք, ու քիչ ժամանակէն՝ ասոնզագում բանակը քարակոյն երբուկներու, և ասուուածատունի դրախտը փայտահաններու ձեռքով հոսորուած մայրիներու վերածուեցաւ: Յաղթական բանակը կանգ չ'տոներ, կը յառաջանայ անարզել և կը պաշարէ Ս. Քաղաքար որ չի կրնար դիմանալ երկար, ու րովհնեկ «Ճէրը իր բարկութեան մէջ անտես ըրած էր զանոնք, երուսաղէմացիւրը, իրենց մեղքերուն և վարուց ապականութեան համար»:

1187 Ճոկսեմբեր 3-ին, Երուսաղէմ կը բանայ իր դոները, ուրասւնութ տարիներաւ լատին տիբասկուութենէ վերջ՝ մասմետական բանակներուն առջեւ: Սայահետուին Ս. Քաղաքի բնակչութեան հանդկա ցոյց կու տայ իշխանական ոզի և թոյլ կու տայ որ քրիստոնեաներ՝ քաղաքէն մէկնին 40 օրերու բնացքին: Հայոց հանդէս կ'ունենայ բացառիկ բարեացակամութիւն և կ'արտօնէ հայ ուխտաւորներու մեկնումը առանց գրկաղին գնարելու. կը դրաւէ լատինաց աղօթավայրերը և կը վերածէ մզկիթի: Խոկ Օմարի մէծ Սզկիթը՝ նախ քրիստոնեայ արիւնով, ապա ջուրով և ի վերջոյ վարդաշուրով լուալ տալէ վերջ միայն կ'այցելէ, կ'ըսէ Միքայէլ Ասորի պատմապիրը:

ՎԱՀՐԱՄ ԿԾՕՔՃԵԿՆ

(Տար. 2)